

ՏՐԱԳԻՐ

ԲԱՆՏԵՐՈՐԻ ՏԱՐԻ ԶՄԻՒՆԻՍ ՈՒՐԲԱԹ Յ ՓԵՏՐՎԱՐԻ 1850

ԹԻՒ 356

ՏԱՆԵՐՈՐԻ ՏԱՐԻ

ԶՄԻՒՆԻՍ ՈՒՐԲԱԹ Յ ՓԵՏՐՎԱՐԻ 1850

ՆԻՔԻՍ ԵՒ ԿԵՆՏԵՐ

Կոստանդնուպոլիս . 50 Յունվարի :

Կոստանդնուպոլիսի մէջ կը տիրէ Տաճկոստանի վերաբերեալ արտաքին բարդականութեան վրայ . իսկ տեղաւորութեան ներքին նահանգներէն եկած լուրերը միշտ յաջողակ են . ուրտեղ հանգստութիւնը և բարեկարգութիւնը որ բան զօր յառաջանալու և հաստատուելու վրայ են կեդրանական կառավարութեան բարեխնամ և զգուշաւոր հոգատարութեամբ :

Կայտերական հրատարակու հետեւեալ փոփոխութիւնները եղան .

Մեծնոզ (Թահիր փաշային որդին փոխմարտիալ շիւսէյին պէյը) վեհափառ Վարդապետ Սուլթանին գործակալանուանեցաւ փոխանակ իւր հօրը . և այս առթիւ առաջին կարգի պաշտօնատարի աւտիճան ստացաւ :

Բարեպաշտական հաստատութեանց (էվ. քա. ֆ) տեսուչ Շէվքիբ պէյը փոխերանցին վերատեսուչ կարգեցաւ :

Օգտատարաւ Կայտեր առաջին խորհրդոյ բարտաղար Միլլի Էֆէնտին բարեպաշտական հաստատութեանց տեսուչ անուանեցաւ :

Բարձրագոյն մեծ կարգի պաշտօնատարի առաջին քարտուղարի պաշտօնը տրուեցաւ :

Կայտեր սենեկագետ Մեհմէտ Գարրահ էֆէնտին երրորդ կարգի պաշտօնատար կարգեցաւ :

Վեհափառ Վարդապետ Սուլթանին գործակալ և փոխերանցին վերատեսուչ փոխմարտիալ Թահիր փաշան ամսոյս 19ին մեռաւ ՚ի հասակի 82 ամաց : Կրտսէն թէ մեծ հարստութիւն ձգեր է . որ պիտի

ժառանգէն իւր երկու աղջիկը և իւր որդին վեհափառ շիւսէյին պէյը :

Մեծնոզ (Թահիր փաշային որդին փոխմարտիալ սրբ Սթրէթֆորտ Վեյնիկը ամսոյս 19ին Բարաբալայի իւր ամսրանոցէն դարձաւ ՚ի Բերա (Նիզիդ) նորաջէն պաշտար . ուրտեղ պիտի անցընէ ձմեռը :

Մեծնոզ (Նստրիոյ գետարան Սթր. Սուլթանի կոմսը Բարձրագոյն Վուսուր Գեւոյ . ուր խորհուրդ մը սենեցաւ բարձրագոյն մեծ կարգի պաշտին և արտաքին գործոց պաշտօնէին հետ :

Մեծնոզ Վեյքիբ էֆէնտին , որուն Վարաբալայի մէջ կայտերական գործակալ անուանիլը ծանուցիլը անցեալները , ամսոյս 18ին կառավարութեան շնորհեաւոր մը մեկնեցաւ իւր պաշտօնին երթալու . բայց Վարաբալայ երթալէն առաջ , քանի մը որ Շուսի պիտի մնայ , որպէս շնորհարարի փոխտարանները Վիստուրի մէջ ծանարարհոր գեղան վերափոխութիւն ընէ :

Օգտատարաւ Սուլթանը հաճեցաւ մարդաւորաբար Պէյա թեան տիրոջ շնորհելու փոխմարտիալ Տիւրքեան կարտարտ շէյքիին փոխանակ իւր բարձրագոյն հաւատարմ ծառայութեանցը : Ինչպէս յայտնի է , Տիւրքեան կարտարտ պէյը ՚ի վաղուց անտի վեհափառ Վարդապետ Սուլթանին սեղանագործ բարձր պաշտօնը կրկնատրէ մեծ գործունէութեամբ և հաւատարմութեամբ :

Վարդապետ փոխմարտիալ Պողոս ամիրան իւր անուշաւոր գուստոր յամուսնու թի տարլը քաջատնային Նեփուզեան Պաղտար սարսիլին , այս հարսանեաց հանդէսը յունվարի 22ին կիրակի օրը մեծ շքով և փառաւորութեամբ կատարեցաւ ՚ի Բերա յիշեալ Վիստուրի նորաջէն տունը , ուր հրատարակու էին մեծ բազմութիւն և երեկոյն անձինք ամէն ազգէ : Բոլոր հանդիսակիները մեծապէս գոհ եղան փոխմարտիալ

Կրտսէն անուշաւոր մարդ արտաքին թեանէն և հարսանեաց բարձրագոյն զմայիլի զբօսանքէն :

Յունաստանի տեղաւոր Կոստանդնուպոլոյ նոր գետարան պարան Տիւրքեանին գաղղղական սրտերազմական Էնիֆառ անուն շոգեհառ լամսոյս 22ին հասաւ այս մայրաքաղաքս :

Վեյն կողմէն ստեղծու ժբաղդու թիւները կը լսուին , որ պատահեր են անցեալները սաստիկ ցրտոյն պատճառաւ , որուն նմանը միայն 1812ին տեսուեցաւ ՚ի Կոստանդնուպոլիս : Կը հաստատուէն թէ 1000 ոչխար և չորս հովիւ որ կառաւորու գէին անոց , նմանապէս այս հաստարուն տեղը որ ձիւլ էր , ամէնըն ալ ցորակն մեռեր են լի Ստեֆանոյն քիչ մը հեռու գաշտի մը մէջ :

Մնայ 19ին կանուխ կերէր թէ օգը աղէկ պիտի ըլլայ . ուստի 15 հոգիի չափ ձկնորս իրենց նաւակաց մէջմտան և իջանոց կողմերուն կողմը մեկ որսարու գողցին : Բայց մէկ ժամէն ետեւ նորէն օգը գէջաւ և սկսաւ անապին հովեր փըջել . յայնմհետէ լուր մը չառնուեցաւ այս խեղճ ձկնորսաց վրայօր . ուստի կերէի թէ ալեկոծութեան հանդիպելով խղճուեր են :

Յունվարի 16ին օսմանեան վաճառականի պալէր մը Օէյթին Պուստուլին մօտ խորտակուեցաւ , և նաւագետը ու նաւատիրները ամէնըն ալ խղճուեցան : Սակայն ձկնորսի նաւակ մը որուն մէջ հինգ հոգի կային , թէպէտե մօտեցեր էր Օէյթին Պուստուլին նաւահանդիսորը , բայց հովէն և փոթորիկէն գէպ ՚ի ծովը մղուելով խորտակուեցաւ բոլորովին :

Շատ նաւակոծութիւններ , պատահեր են , նաև սե ծովը : Երկու ծովեղբերը Պոսթրին մօտ երեք նաւ խորտակուած կրտսէնուն և տակաւին չառնեցաւ թէ որ ազգի կը վերաբերին :

Վարտերիայի վաճառականի նաւը Պերլուէլ ա

ԻՆՏԵՐՆԱԿԱՆ

Ի ՀԱՆՏԵՐ ԶԱՐԱՆԵԱՅ

ՆԱԽԱԾԻՆ ԴՍԵՆ ԳՍԵՄԱՓԱՌ ԻՇԽԱՆԻ

ՊՕՂՈՍԻ ՏԵՏԵՆ

Ո՛ր գուր վեհ հանդիսականք՝
Սուրբայիս սուրբ խրատոյս ,
Բզճատեանն երգել ըզուրբ
Բարեփառ Հարսինն կոյս :

Սա բամբիշ շուշանագեղ
Յերանոց Տոհմիս պայծառ ,
Չիրք համեստ հոգւոյն մրցի
'նդ հասակին գեղ վառ ՚ի վառ :

Թող տեսցէ այժմ Արտաշէս ,
Բզհանգոյն իւր Սաթիկան ,
Օ՛ի և սա տեղ մարգարտի
Ճապարկէ ՚ի հարսնութեանն :

Կըջանիկ Օնուկը Տատեան
Օրհնրդ նազեբափառ՝
Բեղ գրտակ հարսնեկան
Յօրինէ վեհս այս կաճառ :

Նոր Նարդոս դու բաղքաբարցր
Բոցր Գարնան ՚ի ծոց հանգիլ ,
Ի յերկնատ այս բեղ անշուշտ
Կըբեցաւ անգարծ վճիռ :

Բաջափայլ կուսիդ հետոց
Սպասէ փեսայդ անձկով ,
Ի բերուց ըզբեղ ընտրեաց
Իւր կենաց կցորդ սիրով :

Եւ որ երգ ներբողեցէ
Օ՛ Տանուտը կանարանիս ,
Համբանան լեզուք ճարտար
Ի վիպել շուք զիջանիս :

Պանծառցի Կրտստեանն
Վեհազին՝ փառք և հոգակ ,
Իուք մանկնէք խմբարանիս՝
Երգեցէք քաղցր ՚ի նուազ :

Եւ փաղիբեն պերճ հանդիսիս՝
Յօր փայլէն Տատեանն փառք ,
Երգ խաղառ նսեմանն
Հիմնեան աղօտ զամբարք :

Արձագանք խրատանիս
Հարմուութեան Բեռ սիրայնոյն՝
Տարաբնակ Եղբարցն ՚ի լուր ,
Մինչ Աշուրոյ հնէ ողջոյն :

Եւ կմսիք հին Օերուկոյն
Ի շիրմէն կայտանն ՚ի բաց ,
Բզթոռնեայն տեսեալ հոգւովն՝
Պարտուեալ ՚ի հարսնածուաց :

Ելլ ստունէն ես ձայն լսեմ՝
Ունկնդիք սուրբ Պատգամաց ,
Կըծուից է բարբառս .
Լուսեցեն ձայնք սրնագաց :

Չէր փտանգ ստանեղց
Ի Սոսս Արէնն եկաց .
Ի շնեցէ՞ որ խորոցե՛լ
Օ՛րս ինքին Արտուած զուգեաց :

Սիւրթիւն երկուց՝ պնդեալ
Հրաշխք ՚ի նուրբ նարօտ .

Կտողանն անտուրբ սիրոյ
Չեր վիցին սիրոց՝ անկարօտ :

Կտանօր խորհուրդ վսեմ՝
Նշմարեն բիբք Հաւատոյ ,
Սէր սնմահ սուրբ փեսային՝
Բնդ Հարսին սիրեցեղ :

Բնդ հնէն սուրբ Պատգամիս
Լարեցի և մեր քնար ,
Նուագեւ զլահն անեղ ,
Որ զԱրուն և զԿարար :

Արգ բուրմուք ինկանուէր
Սրբազան օրհներգութեանց՝
Օխեսցին մինչ ՚ի յեթերս
Յանկառոց Աթոռ փառաց :

Հաճեցի Վեհակալն՝
Խմբերոց սուրբ մաղթանօր
Յայս ժողով հարսնարանիս
Վնարկել քաղցր աջօր :

Նսլթար լիցին ժպիտք ,
Յերեսաց Կերդաստանիս ,
Վընդհատ յաջորդեցեն
Հարսանիք ըզհարսանիս :

Շատ հարսանք և փեսայուք
Լցի հոն Տունն Տատեան ,
Թուսեկիք մատաղերամ
Խայտաղցի վեհ մեր իջան :

Ի Կոստանդնուպոլիս , ՚ի 15 Յունվարի 1850

Երգեաց
Յ . Ս . Ստեփանն :

նուն՝ Արաբիայի նախնային կրակ առնելով
բոլորովին այրեցաւ : Արեւի թէ նաւաստիները
ստատիկ յուրտին պատճառաւ , շատ կրակ վառե-
լով՝ այս դժբաղդով թիր պատահեր է : Արեւի
նաւաստիներէն մէկ բանի հոգիին ձեռքը և սորը
սառած ըլլալով , Արտոսնու պոլիս բերին :

—Ղեղայիրէան վեհապետը Արաբիայ ամիրան ,
որուն հաւատարիմ և գործունէ այ ծառայող թի-
ւերը ի մասին տէրութեան մեծամեծ գործոց
յայտնի է հասարակութեանը , անցեալ շաբթու
պատիւ ունեցաւ օգոստոսիան Արաբիայ սորը պաշ-
տեղաւ , որ իւր սովորական գթութեամբը հա-
ձեցաւ ընդունել մարդասիրաբար զյիշեալ մե-
ծահամբաւ երեւելի սեղանաւորը :

—Արեւապետի որբազան Յակոբ Արաբիայի
կողմանէ՝ իւր առժամանակեայ փոխանորդ տէր
Գեորգ արժանապատիւ վարդապետը ամսոյ 26ին
Արթուր պէյին պարտադրեց յայտնել թիւն
վեհապետը Արթին պէյին , որ վեհաձեռնական
բաղաբախտութեամբ ընդունեց և պատուեց
զիշեալ ծայրագոյն վարդապետը :

Օտմանեան տէրութեան լրագրոյն մէկ թուոյն
մէջ հետեւեալ յօդուածը կրկնուեց .

«Արթուր Արաբիայի Գեորգ արժանապատիւ
կրկնել Ռուսաց և Արաբիայի դեսպանատանց հետ
փոխադասակները դուրս հանելուն փայտը սորը
Հունգարիայի դէպքերուն պատճառաւ օտմանե-
ան երկիրը ապաստանորան մը խնդրելու և կեր-
էին , պաշտօնական հարցորակցութիւնները դա-
դարեցան Արաբիայի Գեորգ արժանապատիւ
րութեանց դեսպանատանց մէջ : Ռուսի մեր օ-
գոստոսիան Արաբիայ հրամանացը համեմատ , որ
միշտ կրցանկայ խաղաղութիւնը և դաշնագրու-
թեանց հաւատարմութիւնը անմիտա պահել , բա-
րեկամական հարցորակցութիւններ կըլան Վեդ-
րոպուրիկ և Արեւիայի խորհրդարանայ խաղաղու-
թեամբ ըմբռնելու համար այս գործը : Այս
հարցորակցութիւնները՝ մեր վեհապետ Արաբիայ
շնաչխարհիկ բնաւորութեանը համեմատ՝ չարտ-
ւարութեան , մտերիմ բարեկամութեան և արդա-
րութեան վրայ հիմնեալ ըլլալով , Ռուսաց և
Արաբիայ կայսերական երկու խորհրդարանները
աղէկ իմացան անոնց արժանիքը : Այս ամսոյ Ռու-
սաց խորհրդարանը՝ զմնագոյն առաջարկութեանց
մէջ որ եղաւ իրեն Արաբիայի Գեորգ արժանապատիւ
զայն , որ հաճութիւն կուտայ օտմանեան երկիր-

ներէն արտաքուստ այն փոխտ փոխաները՝ զորոնք
կրգահանուեցին որ իրեն յանձնուի : Այս փոխտը
տակնայ արտաքուստ մը գիրքին գառուեցաւ
Արաբիայի Գեորգ արժանապատիւ , ուստի որոշեց որ Ռուսաց
հարտակ եղող գլխաւոր փոխտակներէն ա-
նոնք որ այժմ՝ Հունգարիայ կրգանուին , նշանակուին
յատուկ կայսերական գործակալէ մը , և Արաբիայ
յուզարիւն , ուրտեղ օտմանեան շարժեալ մը
պատրաստ է Վալթա փոխտագրելու զանոնք՝ ուս-
կից ուր որ կուգին պիտի կրնան երթալու , բայց
ի օտմանեան երկիրներէն :

Այս որոշմանը համեմատ՝ Արաբիայի Գեորգ
և Ռուսաց կառավարութեան մէջ եղած բոլոր
վեճը դատարարեցաւ , և ընդհատեալ բարեկամու-
կան կապակցութիւնները , որոնց շարունակուիլը
միշտ ցանկալի է , նորագուեցան Արաբիայի
Գեորգ և Ռուսաց դեսպանատան մէջ :

Իսկ Արաբիայի դեսպանատան հետ թէպէտեւ
այս խնդրոյն հիմը բարբոսիկ հաստատուած և
ընդունուած է երկու կողմէն , սակայն տակաւին
բանի մը պիտի և երկրորդական դժուարութիւն
ներ կան որոշելու , որոց վրայ կատարեալ հա-
մաձայնութիւն մը չկայ : Հաստատուելու և այս
եղաւ միտիայն պատճառը որ մինչև ցայսօր ու-
չացաւ պաշտօնական հարցորակցութեանց նոր-
գո թիւնը : Արաբիայի երկրայտութիւն չկայ թէ այս
պիտի տարածայնութիւնը պիտի չուշնայ արժա-
նաւոր կերպիւ որոշուելու , և բարեկամական
ու բարի դրացիութեան կապակցութիւնները ,
որ կրկնուին Վարձարգոյն Գեորգ Արաբիայի
տէրութեան հետ՝ չուտով պիտի վերանորոգուին :

ԵԳԻՊՏՈՍ . Ազգաբնակչութիւն , 22 Յունիստի : Վարդա-
պետութիւնը կատարեալ հանգստութեան մէջ է .
և ներքին կառավարութիւնը կը շարունակուի միշտ
սովորական բարեկարգութեամբ : Վարդապետական
ժողովը , որուն մէջ բանիբուն և գլխաւորան ան-
ձինք անդամ դրուած են , խոհեմութեամբ և
բարեխափանէ ջանքով ի գործ կրգնէ իւր պաշ-
տօնը : Արաբիայի յառաջադիմութեանը և զար-
գացմանը համար :

Ռուսի կը հաստատեն թէ բարձրագոյն Ար-
պատ փաշան միտք ունի Արտոսնու պոլիս երթա-
լու գալ ամառը , բայց այս լուրը հաստատու-
թեան կարտ է :

Հերիք փաշան տակաւին Վերին Արաբիայի
կրգանուի . Վարդայի հասարակապետութեան

ընդհանուր հիւ պատու մօտիւ լըմուանը ամսոյ
16ին ի պաշտօնէ ներկայացաւ բարձրագոյն
Արաբիայի փաշային ի Վահրէ , որ սովորական մե-
ծարանօք և խիտա մարդասիրութեամբ ընկալաւ
Վարդայի տէրութեան երեսփոխանը : Այս հանուր
հիւ պատու սրահը մոտեցաւ ժամանակը՝ Արաբիայ
փաշան սորը երաւ , և սիրով ունիղրութիւն մու-
տոյց անոր յարգական խօսքերուն , զորոնք ան
միջոպէս թարգմանեցին կառավարութե թարգ-
մանները : Արաբիայի փաշան համառօտ
կերպիւ մը պատասխանեց թէ խիտա ուրախ է
տեսնելով , որ Վարդայի բարեկամական կապակ-
ցութիւնները կը շարունակուին միշտ օտմանեան
տէրութեան և Արաբիայի հետ :

ՄՍՏԱՔԻ ԵՒ ԵՒՐԵՒԻՔ

ԱՅԳՂԻԱ . Լուսն , 16-28 Յունիստի : Մեծ ազգե-
ցութիւն ըրաւ մայրաքաղաքին մէջ օգոստոսիան
Ռուսաց Արաբիայի հրովարտակը , որով հրաման կու-
տայ որ 5,500,000 լիւա սթէրլինգ , այսինքն 605
միլիոն զուրուշ , փոխ առնուի հարկւրին 4 1/2 տա-
րեկան տոկոսով : Արեւիկա հրովարտակը կըլան , թէ
այս փոխտութիւնը երկրամեայ ճանապարհին
ճանուց համար է , որ կը շինուի Վեդրոպուրիկէն
ի Վարձար : Թէպէտեւ Արաբիայ մէջ Ռուսաց հա-
կառակորդ կուտակցութիւնը ամէն կերպիւ աշ-
խատեցաւ որպէսզի այս գործառնութիւնը չյա-
ջուի , ի վերայ այս ամենայնի յիշեալ փոխ-
տութեանը խիտա յաջողութեամբ յառաջ եր-
թալու վրայ է միջոցաւ պարտնայք Վերին եղարք
անուն երեւելի սեղանաւորաց որ ի Արտոսնու . այլ
Հորտոսայի հարուստ անձինք մեծ մասով բա-
ժանորդ կըլան այս գործոյն :

—Մեծին Վերինի անցեալ տարւոյն վերջի
երէք ամսոյ հասարակաց եկամուտը , որ ի պաշ-
տօնէ հրատարակեցաւ , 1848 ամին վերջի եւստ
սեայ եկամտից հետ բաղդատելով՝ 371,125 լիւա
սթէրլինգ աւելի է :

—Արաբիայի Վեհապետի փետրուարի 1 թերթին
մէջ ըստ լատինացեղ կրկնուեց .

«Արթուր հին Արաբիային իսկէ բը կարուելու
վտանգը ինկած է ամէն տեսակ մտայածին կա-
ռավարութեանց (իւթոքի) չիտութեան մէջ ,
միտարական է պայքէն տեսանել հաստատուն
և ուղի մտք անձինք՝ հետեւիլ յառիտեանական
բարոյականութեան շաղաքը որ ցոյց տրուած է
մեզ Արտուսնու : Այստե՛ս անուշտ Արա-
բիայի ձեզ երգոց միշտ բնար ,
կարաւ կրթել թեւապար :

Ի հանդէս Արտուսնու կարանեաց արձան-
դարեր պերճապայծառ Պօղոս Արաբի Տարեան :

Այս փետրուան ուր փոյլ ճաճանջ
Լոթիացեղիկ վեհ խորան ,
Փայլեալ զուարթ ըստ անպարտ՝
Յիմ՝ վեհապանձ տանա Տատեան .
Օ ի յաշխարհի արփիացի
Համբաւ անուան դիւցազանց ,
Օ երթ արձագանք ջոց կարկաջ
Չգեալ հալիտ ի բարձանց :

Այս գրեզ յայս հրաւիրեմ՝
Այս գերկից աստեղջ բոյլ .
Փայլ փայլ ձօնել գագաթ Վեհիս՝
Օ երթ ջահ զամբար ի նշալ .
Պատկ ճաղկեայ փունջ շաշանայ՝
Տանա Տատեան նագելի ,
Օ ուարթ մարտը յաւեճանալ
Միշտ յարբունիս պճնելի :

Մինչ Արտուսնու նուազ ձեռին՝
Յաւերթ երգել զիմ Վեհիս ,
Մինչև ախոյժ ծաւալ ձգեալ .
Օ իւր ընձակաթ խանդ արտին՝
Գողտրիկ մուզայթ թող ձայնակցին՝
Ի յերգ ի պար կարամանց ,
Տալ հրձուկ ձայն բերկրութեան՝
Ի սիրտ վտահ վեհապանձ :

Թռչունք երկից ձախրեն ընդ օդս՝
Թեւակոտեալ յապարեզ ,
Բեզ մրցանակ բերել անշուշտ՝
Փառք և պատիւ ի հանդէս :

Մեծ ախոյժ գրիչ վեհ՝
Պողմնից ձոխաձեմ ,
Ինձ գրաւել յայս արձակ դաշտ՝
Վարդէլ պատկ լուսաձեմ :

Մինչ Արաբիայ յոկձիւս մնայ՝
Լուսի մնչիկ ի կատար ,
Կրկնել յաւերթ զգործ մտտոնց
Իմոյ վեհիս յերգ կիթառ .
Ի ծոց ազգիս յաւերթացի՝
Յառիտեանից յիշատակ .
Միշտ անվեհեր միշտ պանձացի՝
Օ երթ գերարփուցն արուսեակ :

Յաւերթ կեցցէ շաք ջո տիպար՝
Իմ ազգասեր Տուն Տատեան .
Վտանդ անմահ կրկնել արձան
Օ խորդ ճարտար է արձան .
Մեր խանդակաթ ազգիս Հայոց՝
Տա յիշատակ անմուտայ ,
Հուր և իմամբ միշտ ճարտ առնուն
Մերոյս ձեռիս գերապանձ :

Պարզել սուտատու մարտը ինձոյց՝
Վանձից գառուց ընել թեւակից ,
Չայնել միշտ զուարթ երգոց գայլայլիկ
Վեցցէ իմ սիրուն կեցցէ վեհապանձ :

Երկը մանկուք մեր Հայկեան ,
Լրդել վեհապետ Վերին ,
Թող մուզայթ դառք ընտիր ,
Չայնեն բաղրիկ բարեկիր :

Ինչ ձեզ երգոց միշտ բնար ,
կարաւ կրթել թեւապար :

Խոյր ի գլուխ փարիլուն ,
Տանա Տատեան զուարթուն
Հիւսել պճնել միշտ ձայնէ ,
Արաբիայ սրտիս սուրէ :

Երգեայ
Արաբիայի Յարմարիկ Արաբիայի Պօղոսնու ,
յաշխարհայ սորբ Փրիլ վարձարանին
ի Վալթա :

Ի ՈՐ Հ Ի Ե Ս Ծ Ո Ի Թ Ի Ե Բ

Արեւ շաք է այն մարտը ինձ՝ որոնք իրենց իմանք
վրանգի մէջ Երեւել ճոխան ասիլ ինչն ինչ մը մարտ-
րիս հանելու , զան այն մարտը ինձ՝ որոնք իրենց զեալ-
մունքն իմ իրենց զբոսանքն ծամ մը գողնալով ինձան
իրենց ինչմանայ իրը ինչի ճարտարութիւն մը փնտ-
րու համար :

—Արաբի և իտալական իբրև զիշխանոր , անպագ և
բորբոսեալ իբրև զանաստիտիտիտիտ , անգոթ և բաժան
իբրև զբարկոթիտիտ , Արաբիտիտիտիտիտ իբրև զանաստի-
տիտիտիտ այն ամեն նոստար , բոստիտիտ և գարնէլ բոստի-
տը իբրև մարտիտիտիտ զանապան ինչ մէջ :

—Այն բարեկամը որ չեղի համար ուրիշը ինձեմբ ,
անիւրեայ եղի որ օր մը ալ զեղ պիտի խաբէ՝ որիչն
համար :

զիսցի ազգը երևի չհանդիսացեր է միշտ Վսե Լ չեմ ուզեր թէ Վնգիլոցիները մեզմէ աղէկ կը ճանաչեն բարոյականութեան սկզբունքը և մարդկային արժանաւորութեան զգացմունքը . այլ բանցի անմը ուրիշ ժողովուրդներէն աւելի գիտեն արհեստը գործնականի փոխադրելու ամեն տեսակին գիտութիւնները :

Վստի բանի որ յառաջադիմութեան գաղափար մը կը ընդնանի աշխարհքիս մէջ, թէպէտ և կը նայ ըլլալ որ ուրիշ տեղ ծագի և ոչ թէ Վնգիլոցի կը կըրը , բայց և՛ այնպէս անտարակոյս Վեծն Վրի զանիա առաջինն է միշտ որ ՚ի գործ կը ընէ նոյն գաղափարը : Եւ ահա այս կերպիւ Վնգիլոցի որ օրացն եղաւ ամեն գործնական ազատութեց , որոնք կը կարգեն այսօր սահմանադրական կառավարութեանց հասարակաց իրաւունքը : Եւ միայն խօսել ուզելով ամենամեծ յառաջադիմութեց վրայօր , որ կատարեցան մեր սերնդեան ոչաց տալէ , որ պիտի են գերութեան ջնջում գաղթականաց երկիրները և փաճառականութեան ազատութիւնը , տակաւին Վնգիլոցի եղաւ առաջինն , որ ՚ի գործ դրաւ զանոնք :

Վեծն Վրիգանից պատերազմական նաւերը որ երկրորդական զանազան նաւահանգիստները պաշտօնի մէջ կը պատուին առայժմ , հետեւալ կերպիւ բաժնուած են :

Table with 4 columns: Name, 1st column, 2nd column, 3rd column. Lists ship names and their respective counts.

անդամները . Երբ որ գործադիր իշխանութիւնը ազբատ է , ժողովուրդը անկէց աւելի ազբատ կը ըլլայ . բայց ընդհանրապէս եթէ իշխանութիւնը իւր ձեռքը ունի հարկաւոր միջոցները գործելու և վարձատրելու , կը բաժնէ , կը տարածէ իւր շարժողութիւնը հարստութիւն մը , որուն ինքը խելացի աւանդապահն է միայն :

Հասարակագետութեան գահերէցին հօրեղբոր որդւոյն ի սին Պոնաբարդին համար կը ընեն թէ պիտի ամուսնանայ Փարիզի մէկ հարուստ սեղանաւորի մը աղջկան հետ :

Վարդից անբաւ թեան և Վեծն Վրիգանից կառավարութեան մէջ բարեկամական կապակցութիւնները միշտ հաստատուն են , և այս բանը անտարակոյս իրաւ միութեամբն է , ըստ որում յիշեալ երկու գլխաւոր տէրութեանց միաբանութիւնը և բարոյական համաձայնութիւնը մեծ երազնաւորութիւն մը կը նայ համարուի աշխարհքիս ընդհանուր խաղաղութեան անվնաս մնալուն :

ՅՈՒՆԱՍՏԱՆ . Աթեր , 8 Փետրորի րոտնոր սուտոր :

Հասարակութիւնը միշտ մեծ անձկութե մէջ է քաղաքական նոր դէպքերուն պատճառաւ , որ օրրատօրէ կը ընդհանան Յունաստանի վրայ : Վեծն Վրիգանից նաւատորմի ընդհանուր հրամանատար ծովագետ Վերգըր արգելեց հեղինակական բարդ նաւերուն որ ամենին ծովը չեղեն . իսկ դուր գտնուող և ձեռքը անցած թէ պատերազմական և թէ փաճառական յոյն նաւերը ամենքն ալ բռնեց ու Վարաճի նաւահանգիստը դրաւ , անոնց մէջի նաւաստիները հանելով , և անգլիացի նաւազն գնելով : Յայտնի է որ Յունաստանի ժողովրդեան հոգին նաւարկութիւնն է ուտի երբ որ այսպէս զորաւոր կերպիւ նաւարկութիւնը արգելուած է , անտարակոյս անտանի ի վիճակի մէջ պիտի գտնուի յիշեալ ազգը , որոնք շատերը կը ջաննան որ օր յառաջ բարեկամութեն վախճան մը տրուի այս գեղազ վեճին : Եյս գիտատարութեամբ Սիրայի մէջ ունենք խնդրեցին աղբարար մը դրել Սթան թագաւորին , բայց ետք այս խորհուրդը ՚ի գործ չգրուեցաւ , մտածելով թէ ՚ի հարկէ թագաւորը , առանց աղբարար ընդունելու անգամ , հոգ պիտի տանի այս գործոյն օր յառաջ ըմբռնուին վրայօր :

Սակայն հեղինակական կառավարութիւնը մինչև ցայսօր ընդունայն պատճառ անքննել յառաջ բերելով , իրաւունքը իւր կողմն է կըսէ միշտ , և այսպէս անգործ կընտոնի : Նաւարակոյս Ներուպայի տէրութիւններէն օգնութիւն կը պահանջէ : Բայց երկուստեք թիւն չկայ , որ այս վեճը անկողմնադիր թեամբ և արդարութեամբ քննելով պիտի տեսնուի , թէ Վեծն Վրիգանից կառավարութիւնը երկու ժամանակ քաղցրութեամբ և բարեկամօրէն պոհանքէն ետեւ իւր իրաւունքը և Յունաստանի կառավարութիւնը միշտ բանի տեղ չյնելով անոր խնդիրները և զանցաւորութիւնը ընելով , պարտաւորեցաւ վերջապէս Վնգիլոցի զորաւոր միջոցներ ՚ի գործ գնել իւր պատիւը պահելու համար :

Վեծն Վրիգանից կառավարութեան պահանջ մուկը քաղաքական խնդիրներ չեն , այլ Յունաստանի տէրութեան մէջ իւր հպատակաց եղած զինուորներուն հատուցումը կը պահանջէ , որոց գումարը մինչև ցայսօր ժողովուած տոկոսով մէկու կէս միլիոն տրախմիլի այսինքն 6 միլիոն դրու չի կը համարի կըսեն : Եյս պահանջմունքը այսօրէն չէ որ կընէ Վնգիլոց կառավարութիւնը , այլ բանի մը տարի է ՚ի վերէ . ՚ի վերայ այս ա մենայնի Յունաստանի տէրութիւնը միշտ արժան համարեցաւ օրինաւոր պատասխան մը անգամ տալու անոր գրաւոր ազգարարութեցը , և առջին համարեցաւ իրաւացի խնդիրը Վեծն Վրիգանից նման առաջին կարգի հօր տէրութեան մը , որ Յունաստանի անկախութեանը մեծագէտ նպատակաւորաց եղաւ , որ անոր պաշտպան տէրութիւններէն մէկն է , և ամեն տարի կը վճարէ անոր հաշուին համար իւր փոխ առած գրավին տոկոսը , զոր Յունաստանը չկրնար վճարել :

Եյս մեր ըսածները քիչ մը խելքէ դուրս բաներ կընան երեւի մեր ընթերցողացը , ՚ի վերայ այս ամենայնի պաշտօնական փոփոխակի գրուածքները բաւական կապացուցանեն այս եղածները :

Յունաստանի կառավարութիւնը չի մը լիտեր ինչ միտքով , հրատարակեց թէ Վնգիլոց կը պահանջէ նաև Չերի և Վարիէնց ըստած անքննել կողմերը որ Վոսայի կողմը կը յնան , սակայն միտք թամաս Վոսայի Վնգիլոց գետաբանին այժմեան խնդիրներուն մէջ ամենին յիշատակութիւն մը չկայ յիշեալ կողմաց վրայօր : Եյս բանը հասարակութեան մէջ տարածուած ըլլալով , մեր ևս Վերջուոյ նախընթաց թերթին մէջ հրատարակեցինք . բայց բարոյական անհիմն է , և ինչպէս վերը ըսինք , Վնգիլոց տէրութեան հեղինական պահանջները կը պարտաւորեն միայն ՚ի հատուցման փաստաց , որ անգլիացի հպատակները կըրեն Յունաստանի մէջ :

Եթէնքի ազատ լրագրիները համարձակապէս կըրատապարտեն զկառավարութիւնը , որ այս օրինակ գեղազնութեան մէջ ձգեց զհայրենիքը Վնա լըթի անուն լրագրոյն մէկ յօդուածը :

Վնգիլոց տարագրութիւնը չորս տարի կայ , որ զու շահեց գեղազն կացութիւնը որուն մէջ կը գտնուի այսօր Յունաստանը : Ինչ խելոյ թի այս կերպ խրոխտանալ առաջին կարգի և Յունաստանի պաշտպան տէրութեան մը գէմ : Եթէ երկու չունեն , գոնէ երախտագիտութիւնը պէտք էր արգելու մեր ազգին քաղաքական անձինքը պիտուի դառ ՚ի վայր ճանապարհին վրայ , որուն մէջ գեղազնարար մտան իրենց յանձնող պատանու թեամբը , ազգասիրութեան պակասութեամբը , և իրենց մասնաւոր գծուած օգտիցը պատճառաւ :

Ուստաց և Վարդից տէրութեանց Վթերի գետաբանները զանազան գրաւոր ազգարարութիւններ յաղարկեցին Վեծն Վրիգանից գետաբանին որ իւր բարեկամ լայն մասնաւոր պատու խոնոր տու անմիջապէս : Եյս տեղս սրժան կը համարիմք հրատարակել այն պատասխանը որ տրուեցաւ Ուստաց գետաբան մօտե Վերսանիին վերջին նամակին , քանզի բաւական բացատրութիւն կու տայ այս գեղազն վեճին :

Վրժանայրգ Տէր .

Վրեկ իրիկուն ու շ ժամանակ պատիւ ունեցոյ ընդունելու ամոցս Չիւն գրած ձեր նամակը՝ զոր արժանաւոր ու շողբութեամբ ընթերցայ . և ՚ի պատասխանի , մեծագէտ կազմով՝ զձեզ զնտանաձեղ՝ թէ խնդիրները զորոնք յառաջ կըրերէք , կը իրաւունքը բարոյակն մասնաւոր մարդոց իրաւանցը և օգտիցը որոց Վեծն Վրիգանից վեճ համար թագաւորին կը պարտաւորի պաշտպանութիւն մատուցանել , թէ Վնգիլոց կառավարութեան համբերութիւնը և ներողամտութիւնը , այսքան տարի չափ , ուրիշ աղբարարութիւն մը չունեցան շի ընտանիս կառավարութեան վրայ , բայց միայն քաղաքներէն զնա անտարակոյս թեամբ նայիլ և բանի տեղ չգնէլ ազգարարութիւններ և տակաբանական ծանուցումներ որ կը կրին կը կրեն տրուեցան իրեն , թէ Վեծն Վրիգանից կառավարութեան ըրած խնդիրները ամենին վնաս մը չեն պատճառներ Յունաստանի անկախութեանը՝ որուն Վնգիլոց գետաւոր պաշտպանն է և պիտի ըլլայ միշտ այլ ընդհակառակն նոյն խնդիրները կառավարութիւն ՚ի պահանջել միայն արժանաւոր և արգարացի փարմունք մը , որ ինքնիշխան տէրութիւն մը կը պարտաւորի ուրիշ տէրութեան մը հպատակաց :

Այս կառավարութիւնը բայց ՚ի Վեծն Վրիգանից կառավարութեանն , աւելի չքաղաք Յունաստանի հանդատութիւնը և յառաջադիմութիւնը , և ինձմէ ՚ի վատ ոչ ոք աւելի պիտի ցաւի աղէտիցը վրայ որ կընան հանիլ այս երկրին , անոր կառավարութեան յամառութիւնը ՚ի տալ հատուցում մը այն նախատանաց , որոց համար Վնգիլոց կառավարութիւնը աշխարհ տարիներէ ինչպէս ընդունայն տեղ պահանջեց իւր իրաւունքը : Եւ այս ըսածներուս հաստատութեանը աւելի զորաւոր ազգացոյց մը չկրնար տրուիլ . բայց ՚ի ստատիկ գրուած թեանն որ ՚ի գործ գրի մինչև ցիւրքին վրայ կը տնր , արգելու չհրատարակեն : Եյս և մինչև ցայսօր հրատարակուց այնպէս ծանուցում մը տարու , ուսկից կարելի ըլլար յառաջ գալ այն հետեւ թիւնը , որուն վրայ կը խոսիք ձեր նամակին մէջ :

ԳԱՂԱՆ . Փետր , 17-20 Յունիսի : Եյսպիսի երեսփոխանաց ժողովը իւր անդամաց խիստ մեծագոյն մասին հաճութեամբ որոշեց , որ Յունիսի ամոցս պատասխանները , որոց թիւը առայժմ 468 հոգի կը հանան , Նեղայի փոխադրուին , և այն տեղ կառավարութեան վերակացութեան ներքեւ երկրագործութեան վրայօր աշխատին : Եյս առաջարկութիւնը , որնոր մարդասիրական ոգին շարժեալ ընդունեց ազգային ժողովը , մեծ ընդգրկմութիւն գտաւ Վեճական կողմէն երեսփոխաններէն , որոնք կուզէին որ այս պատասխանաց ևս ազատութիւն չնորհուի , ինչպէս անոնց 15 հազարի չափ ընկերաց ազատութիւն տրուեցաւ : Սակայն այս մտայեալ 468 պատասխանները ամենին մեծ յանցաւորներն են , և կէսէն աւելին յառաջանէ ևս զանազան եղանակաւորութեամբ գատապարտեալ են :

Բնադրիչ-օրինակ լրագրից կը ընտանուցանէ , թէ գատապարտական հետամուտութիւն մը ՚ի գործ գրուեր է այս օրերս լրագրի մը գէմ , որ կը հրատարակէր թէ հասարակագետութեան գահերէցը պղտիկ նախապատրաստական յօդուած մը գրած է փորձելու համար զորաց բանակին յօժարա մտութիւնը կայտերութիւն հաստատուելուն վրայ , և ուրիշ մանրամասն սուտ տեղեկութիւններ կու տայ եղեր գահերէցին գէմ :

Վորահաստատ Վաթիկան անուն լրագրից , որուն գլխաւոր հրատարակիչը նոյնինքն գահերէցն է կըսեն , հետեւեալ յօդուածը կը հրատարակէ : Ուսկից կը տեսնուի թէ Վոսայի կողմէն Վաթիկանը միտք ունի փորձ փորձելու իւր ամասնական թոշակը նորէն աւելցնել տալու : Վետք է , կըսէ , որ գործադիր իշխանութիւնը հարուստ ըլլայ , որ կարողանայ շատ ծախք ընելու , և անուցանելու իբրև զտամբան , ընկերական մարմնոյն ամեն

«Կայց յայտնի է, թէ Հեղինական կառավարութիւնը միայն պատասխանատու է հեռուէն, որոնք կրնայ անմիջապէս վերջացնել ՚ի գործ զինքով ՚ի գործող արդարացի և պարզ խնդիրը :

«Ներքե պարտաւորութիւն չունիմ, թէ երբոր այս խնդիրներուն բոլոր պարագաները կատարելագոյն կանգուն Ուսաց կայտերական արքունիքէն, որուն հետ Սեփիւն Վրիգանիոյ կայազկոյ թիւն ներքե այնքան մտերիմ և բարեկամական են, այս օգտաւարաւ արքունիքը պիտի հասկնայ անմիջապէս, թէ Վրիգանիոյ կառավարութիւնը վերջին ատարածան ներդրումներէն և համարում ունենցաւ Հեղինական կառավարութեան համար, և թէ պաշտպանութիւն, որ հարկադրեալ է տալ իւր հարստութեանը ուրիշ միջոց մը չթողար իրեն, բայց միայն ձեռք տանալ այն հնարները զորոնք, այնքան արդիւնէր են, ընդդէմ իւր կամեցող կրտսերաւորի ՚ի գործ զինք և :

«Չեմ ուզեր ծածկել ՚ի ձեռք, թէ արտաւերջ որ բնականաբար կրգտամ այժմեան ցաւալի պարագայից մէջ՝ մեծապէս աւելցած է անհնար ըլլալուն համար ինձ՝ համաձայնիլ բազմանայ յայտարարութեանը, որ բարեկամ և գաշակից կառավարութիւն մը կրնայ, ոտքին նոյն կառավարութիւնը աղէկ կրտեսնէ, թէ Սեփիւն Վրիգանիոյ նաւատարմիկն ընդհանուր հրամանատարին և ինձ ուրիշ շուրջ մը չմտար հետեւել, բայց միայն ՚ի գործ զինք մեր կառավարութեան քայլայայտ հրամանները :

«Պատիւ է ինձ ողորակել զձեզ անհամար յարգանքով :
(Մարտի 1850) ԹՈՒՄԱՍ ՎՈՒՄՅԱԶ

«Պարտիկի նաւատարմիկը, Վրիգանի կառավարութեան Քիւն և Կայազկոյ նաւուն մէջ ՚ի 24 յունիսի 1850 :

«Պարտիկի Վրիգանիկն Յունաստանի կառավարութեան կողմէն գեղարտ անուանեցաւ ՚ի Փարիզ, և արդէն գաղղիական շղթանաւով մեկնեցաւ յիշեալ մայրաքաղաքը երթալու : Կրտեսնէ թէ պարտիկի Վրիգանիկն Փարիզէն Լոնտոն պիտի անցնի աշխատելու համար, քաղաքականութեան ճամբով, ՚ի կարգի գնել Սեփիւն Վրիգանիոյ պահանջները :

ԻՏԱԼԻԱ : Թէպէտև շատերը կը հաստատեն թէ Պիտի Թ. մօտ օրերս պիտի դառնայ իւր մայրաքաղաքը, բայց ուրիշներն ալ կրտարակուսին յոյժ այս բանին վրայ : Բանից կերելի թէ օր ըստ օրէ նորէնոր դժուարութիւններ կը ծագին Հռոմի գործոց մէջ : Ստոյգը այն է, որ Պապը և կարգիւնները բաւական փոտահուի չունին Վարդիազուց վրայ, և բանի որ Վարդիոյ բանակը Հռոմ պիտի մնայ, և Պապը սարմախան կամ աւստրիական զօրք իրեն յատուկ թիկնապահ չունենայ, միտք չունի դառնալու ՚ի Հռոմ :

«Նաբոլէն կը գրեն, թէ Պապին փոխառուէ գործադիր տանիւն չլրացուցաւ : Աստի առանց դրամի, հաւանական չերեկը որ Պիտի Թ. իւր մայրաքաղաքը դառնայ : Սարմախանի Սեփիւնը իւր թերթին մէջ որ ՚ի 1 միւտրվարի ըստ ըստ կրտէ, թէ այս փոխառուէ գումարը 30,000,000 ֆրանք պիտի ըլլայ :

«Կը հաստատեն թէ Հռոմի կառավարութիւնը կարգինալ Լանցուպիլին պիտի յանձնուի, որ մինակ պիտի յաջորդէ այժմեան երեք կարգիւնալ ժողովին, որոց մէջ երկուսուսուսութիւնը երթալով կը յառաջանայ կրտեսնէ : Վրիգանի մը կը տարածուի թէ կարգինալ Վրիգանիին շատով պիտի մեկնի յատուկ պաշտօնի մը, որուն նպատակով պիտի ըլլայ աղաչել հռոմէացի անուն ամէն տներու թիւնները, որպէսզի միաբանին և հաստատուն կերպիւ մը ապահովեցնեն Հռոմի պապերուն իրենց աշխարհական իշխանութիւնը :

«Վարիոյ Վրիգանի լրագրոյն յունիսի 11 թերթին մէջ կը կարդամք :
«Պապը քաղաքականութեան մը հրատարակեց այս օրերս, որուն մէջ կը քննէ Հռոմի անբուժեան քաղաքական և կրտական կայութիւնը :

Սրբագան հայրը ցաւալի սրտիւ կը նշանակէ բոլորակաւ տարածման յառաջադրութիւնները Եկեղեցոյ վիճակաց մէջ, կրտարէ նաև թէ մինչև բահանայք անկը համարուեցան թերթաբուէնց հակառակորդաց Հռոմէական կրտին : Պետք չէ ծածկել, թէ բարբառական վարդապետութիւնը, Հռոմէական ինքնուրոյն մէջ, բարբոռին կայեալ է քաղաքական ինքնուրոյն հետ : Վրիգանի վարդապետութեան յառաջադէմ ընթացքը պէտք է բանալ Պիտի Վրիգանիոյ աչքը : Հասարակաց խորհրդոյն թղթաբուէն ընէ՝ ոչ միայն կառավարական հարկադրութիւն մըն է, այլ մանաւանդ Հռոմէական կրտին ապագայ վիճակին և գուցէ անոր պարտեան վերաբերեալ խնդիր մըն է :

ԱՒՍՏԻԱ : Վրիգան, 19-31 Յունիսի : Աշխարհութեան արժանի երեւելի գէպը մը չկայ : Կառավարութիւնը մասնաւորապէս զբաղեալ է, որ տեղութեան եկամտից և ծախուց մէջ, որչափ որ կարելի է, հաւասարակշռութիւն մը հաստատէ : Վանիկ անցեալ տարւոյն պատերազմական խռովութիւնները ահաբեկ ծախուց պատճառ եղաւ Վասթիոյ, և որոց գումարը Վարիոյ լրագրի մը հրատարակածին նոյն լրագրէ 646 միլիոն ֆրանքի կը հասնի, այսինքն գրեթէ 2826 միլիոն գումար : Ահնայի լրագրին ևս տեղութիւն 1849 ամիս վերջին երեք ամսոց եկամուտը և ծախար կը հրատարակէ : Վրիգանի հարկերու ցանկին համեմատ է. Առանց եկամտից գումարը՝ 35 միլիոն 126,536 ֆրանքի է, իսկ եկամտեայ ծախարը 79 միլիոն 899,631 ֆրանքի կը հասնի : Աստի եկամուտը ծախարէն հանելով, կը մնայ բայց ծախար 3 ամսոց մէջ՝ 44 միլիոն 773,095 ֆրանքի : Կամ զուրուշ 447 միլիոն 730,950 : Յիշեալ եկամտեայ ծախուց մէջ պատերազմի պաշտօնատան համար միայն 45 միլիոն 337,743 ֆրանքի նշանակուած է :

«Վրիգանի կը գրեն թէ աւստրիական զօրաց գնդեր և պատերազմական պաշարներ շարունակ կը յուղարկուին դէպ ՚ի Սարմախանի սահմանազուրկ :
«Վանիկի լրագրը կրտէ, թէ Վրիգանի օգտաւարաւ կայսրը ինքնաբեր նամակաւ մը իւր կրտէ գանալիքը ՚ի նշան սիրոյ յուղարկեց Վարդիոյ հասարակապետութեան գահերէցին :

ՔԱՆԱՔԱՆ ԵՒ ԻՔՐ

Չիւրախ, 5 Փետրվարի :

Կայտերական հրատարակուող որոշուեցաւ որպէսզի այսուհետեւ Վրիգանի կահանքին ընդհանուր կառավարին պաշտօնական բնակութիւնը իզմիր ըլլայ : Աստի այս տնօրէնութեանը համեմատ բարձրագոյն շախի փաշան մօտ օրերս իզմիր պիտի փոխադրէ իւր բնակութիւնը, և անոր տեղը իզմիրի կառավարիչ փոխարկուող Օսման Վիշնիսին Վրիգանի պիտի երթայ :

«Վարձարտագաւ շախի փաշային մօտուող գալուտը մեծ ուրախութեան առիթ եղաւ իզմիրի բնակաց : Բանից յիշեալ բարձրատարման երեւելի պաշտօնատարին բարեգութ սիրար և քաղաքը բնաւորութիւնը արդէն ՚ի համբաւայ յայտնի է քաղաքիս հասարակութեանը :

«Վարձարտագաւ շախի Սուտաֆա էֆէնի տիկն որդին Սեփիւնի Վրիգանի էֆէնիոյն այս օրերս պատիւ ունեցաւ Վրիգանի էֆէնիոյն ընդունելու օգտաւարաւ Սուտաֆանի, նմանապէս իրաւաբանի ստորման ևս ստացուող փոխանակ իւր գործունեայ ծառայութեանը : Վրիգանը կը համարուի զայն զայն արքայապետութեանը և իտահմութիւնը, և ինքնակից են անոր այս կայտերական շնորհացը համար :

«Վարդիոյ նաւատարմիկը Սարմախանի նաւահանգիստը կը գտնուի միշտ : Իսկ նոյն կառավարութեան ևս այսպի նաւը Վրիգանիոյ անուն անցեալ շախի իզմիր եկաւ, ուր պիտի մնայ, կրտեսնէ, ժամանակ մը :

«Վարդիոյ պատուաւոր փաշան ակուններին պարտիկ Պարտիկ Օրպիլիտան ազնիւ երիտասարդը Վարդիի անբուժեան հիւստատար փոխանորդ անուանեցաւ ՚ի Օսմանիա :

«Վրիգանի կը գրեն թէ անցեալ ամսոյն արտաքայ կարգի սաստիկ ցուրտը մեծ վնաս պատճառեց է նոյն կրտայն լեմնի և նարինջի ծառաց և անոնց պտուղը, և այս վնասուց գումարը կը հաստատեն թէ չորս միլիոն գումար չի կը հասնի :

«Նցեալները Վարդիոյ մէջ մարդասպանութիւն պատահեց է, որ տհաւուր մէջ ձգեց է զբարբ հասարակութիւնը : Վրիգան ժամանակ 5-6 հոգի յոյն երեւելի փաշանական մը տուն մտեր են և իւր անկողնոյն մէջ շարաքար սպաններ են զոյն՝ առանց բան մը վերցնելու անոր մէջէն : Աստի կրտէ թէ այս եղբունաբարձները ՚ի վարդի թշուառութիւն ունին եղեր նոյն անձին վրայ : Սարդասպաններէն երկու հոգի միայն ձեռք անցեր են մինչև ցայտը :

«Արտաւարտ կրտականութիւնը թէ Վրիգան անուն Տիփիսի հայերէն լրագրը, որ ժամանակէ մը ՚ի վեր խափանուած էր, կայտերական հրատարակուող յունիսի 15 նոյն և վերտուն հրատարակուիլ : բայց տակաւին ձեռքերին հասաւ յիշեալ լրագրոյն նոր թերթերը :

«Վարդիոյ հայոց եկեղեցական արձանագրութիւնն ստուգելով, կը հրատարակուի հետեւեալ ցուցակը ծնեւայ և մեռելոց հայտարար բնակաց Օսմանիոյ երկու տարուան մէջ 1848 յունիսի 15 նոյն տակաւ, մինչև ցրտը գեղտու մը երբ 1849 :

- Օսմանի յոյն 1848 :
51 արու, 42 էգ, ընդ ամէնը 93 հոգի
Սեփիւն ՚ի նոյն ամիս :
51 արու, 43 էգ, 41 երեխայ ընդ ամէնը 135
- Օսմանի յոյն 1849 :
58 արու, 48 էգ, ընդ ամէնը 106 հոգի
Սեփիւն ՚ի նոյն ամիս :
38 արու, 24 էգ, 49 երեխայ ընդ ամէնը 111

«Յամին 1848՝ 22 ամուսնութիւնը և 1849ին 32 ամուսնութիւնը եղեր են :
Վրիգանի յոյն կրտականութիւնը, որ յիշեալ երկու ամսոց մէջ մեռնողներուն թիւը 246 հոգիի հասեր է, իսկ ծնեալները 199 հոգի են, ըսել է որ 47 հոգի պակտեր է : Վրիգանի 1848 ամին մեռնողներուն շատութեան մեկնութիւնը տալ, ըստ որում բոլորայն ախար նոյն տարին կը ծարակեր իզմիրի մէջ, իսկ 1849 տարւոյն ծնածները և մեռնողները հաշուելով, թէպէտև միայն 5 հոգի կը պակտի, բայց և այնպէս ցաւալի է միշտ որ աւելում մը չտեսնուիր :

«Յիշեալ ցուցակին մէջ մասնաւոր նշանակուէ արժանի է, որ այս վերջի երկու տարուան մէջ երեխայ շատ մեռեր է, այսինքն 90 հոգի : Իսկ 1846ին և 1847ին ընդ ամէնը միայն 60 երեխայ մեռեր են, ինչպէս յայտնի է Վրիգանի 306 բարդ թերթին մէջ հրատարակուած ցուցակէն : Նոյն թերթին մէջ նշանակուած էմը նաև 1846ին 1847ին ծնածները և մեռնողները, և իտացուցեր են թէ 34 հոգի կաւեղայ երկու տարուան մէջ : Նմանապէս ծանուցեր ենք, թէ իզմիրի մէջ ընդ ամէնը 810 Հայոց տուն կայ և հայապի բնակաց թիւը գրեթէ 5000 հոգիի կը հասնի, որոցմէ 800 շախը օտարական ամուրիք (պէքեար) են :

ՄԵՐ ԵՐԿՆԵՆ ԼՈՒՐԵՐ

Չիւրախ, 5 Փետրվարի :

Վրիգանի փոխարտութիւն մը շարտահեցաւ քաղաքիս առևտրոյն լրագրոյն վերջի թուէն ՚ի վեր, միայն Նեհրին գինը շատ բարձրացաւ Վրիգանի յաջող լրոց պատճառաւ, և այնպէս արտաւար հօտան մինչև 22-22½ զուրու չի փաշանեցաւ : Վարձար կը միշտ կուղուի 290-295 զուրու չի կեղեկարը : Տարմին գինը գրեթէ մեկնային է : Վրիգանը 104-105 զուրու չի ծախուեցաւ չէքին : Չէթը կուղուի, ու 220-225 զուրու չի կեղեկարը գիւրաւ փաշան է : Իտահիլին այնքան չուղուիր այժմ, և հազարութէ 840-850 զուրու չի կը լրաշառուի հազար հօտան : Վարձարի կը ձեռագործները ընդհանրապէս քիչ մը հանդարտութեան մէջ են :

Հրատարակուիլ և սեր լրագրոյն :
Վրիգանի Վրիգանի :